

ՊԱՏՄԱԿԱԼ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒԲԱՆՑ
ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ԴԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ

Բ. Մաս

Նոր Շրջան

Ս. Յակոբի Վերակառուցումը

ԺԸ. դարու ընթացքին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը եւ յարակից մատուռները կը պատուին Կուտիանայի (Բեթօբաիիա) ըմտիք յախճապակիներով: Ս. Էջմիածնի Եկեղեցին պատուած է նաեւ պատկերազարդ եւ գունաւոր յախճապակիներով: Անոնք կը ներկայացնեն Հին եւ Նոր Կտակարանի դրուագներ եւ փոքր թիւով այլ սուրբերու նկարներ: (Kutahya Tiles and Pottery from the Armenian Cathedral of St. James, Jerusalem", John Carswell & C.J.F. Dowsett, Two Volumes; Oxford, 1972):

18րդ դարուն Գրիգոր Շրթալակրի պատրիարքութեան ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարը առատօրէն կը նոխանայ նաեւ զգեստներով եւ եկեղեցական սպասներով: Այս եկեղեցական զգեստները, սպասները եւ այլ վարագոյներ, գոգնոցներ, եւ ծածկոցներ րոյորն ալ անշուշտ նուիրուած են հայ ուխտաւորներու կողմէ: Հայ արուեստի հարուստ հաւաքածոյին մեծ նպաստ բերող մասունքներ են:

1750-51ի ընթացքին Կ. Պոլսէն Նրուսաղէմ կու գայ Կ. Պոլսոյ նախկին Պատրիարք Յակոբ Խաչեան որպէս ընտրուած Պատրիարք Նրուսաղէմի, իրեն հետ միասին կու գայ նաեւ Ծաղուպ (Յակոբ) Ամիրա Ակնցի: Ս. Յակոբայ Վանքիին եւ Եկեղեցիին նուիրատուութիւններ կ'ընեն եւ նորոգել կու տան Ս. Յակոբեայ մէջ Ս. Մակար Հայրապետի գերեզմանը՝ մէջը Ս. Գրիգոր Լուսաւորչի կարեւոր մասունք մը թաղելէ ետք:

1765ին Կարապետ Բ. Պատրիարք

Գանձակեցի սալարկել կուտայ Ս. Յակոբ Եկեղեցւոյ տանիքը եւ որուն յիշատակարանն է.- «Աստուծով: Ես մեղապարտ Կարապետ իբր պատրիարք Սրբոյ Գահիս յՆրուսաղէմ այս Եկեղեցւոյ տանիս սայլել ետու ընդ այլոցն այս մէկ քարս իմով ձեռամբ եղի աստ ՌՄԺԴ (1765) թուին, որք հանդիպիք տաք գողորմին»:

1769ին Կարապետ Պատրիարքի կտակին համաձայն կը շինուի ոսկեայ, գոհարակամբ, ծանրագին եւ թանկագին քարերով ձեռաց խաչ մը ի յիշատակ Ս. Յակոբայ տաճարին: Սոյն ձեռաց խաչի, յիշատակարանն է.- «Մինեցաւ ոսկեայ եւ գոհարակամբ Սբ. խաչս յարդեաց Տեառն Կարապետի հանգուցեալ Պատրիարքին ըստ կտակին իւրոյ ի ինել յիշատակ յԱթոռն իւր ի Սբ. Նրուսաղէմ ի գլխադիր Տաճարի Սրբոյն Յակոբայ ի ՌՄԺԸ (1769)ին»: (Ս. Յակոբայ Գանձատուն):

1796ին կը շինուին Ս. Մակարի Դասին Պատրիարքական Աթոռի եւ դասի երկաթեայ ճաղերը, նուիրատուութեամբ Վանքի Քարգաման Վանեցի միւ. Աւետիսին (Տ.Հ.Թ. Սաւալանեանց, «Պատմ. Նրդէմ.», Բ. Հատոր, էջ 1224):

Ս. Էջմիածին Եկեղեցւոյ դասերու երկաթեայ ճաղերը շինուած են 1798ին «Ի Պատրիարգութեան Աթոռոյս Մեծի Սրբոյն Նրջանիկ եւ Սրբազան ՏՄ. Պետրոսի շինեցաւ երկաթեայ վանդակէս գովելի սրբոյն Էջմիածնի Տաճարի արդեամբ մարաշցի Արքահամ Եպիսկոպոսի եւ Սրբոյ

Գահիս հարազատ միաբանի յիշատակ հոգեւոր եւ մարմնաւոր իւրոցն ծնողի. յիշեցե՛ք եւ ասացե՛ք Ա՛ծ. ողորմի. ՌՄԽԵ (1798) թուին Յունիսի Ա.ին»:

1805ին Քեդոորոս Բ. Վանեցի պատրիարք նորոգութիւններ կը կատարէ Ս. Ստեփանոսի մատրան մէջ: Սոյն մատրան մէջ բուրվառներու երկաթեայ պահարանին վերեւ ապակիայ շրջանակի մէջ կայ հետեւեալ յիշատակարանը.— «Է Պատրիարքութեան Արհիպանծ Տ՛ն. Քեդոորոսի Վանեցոյն ոսկեզօծ խչկալիս Ս՛ր. Լուսաւորչին, եւ Ս՛ր. Ստեփանոսին եւ Սր. Կիւրղին եւ Ս՛ր. Աւազանին եւ Սր. Սարգսին եւ Սր. Մինասայ նորոգեցաւ տախտակամած մէջի կամարօքն եւ Լուսամտով եւ է յիշատակ հոգեւոր եւ մարմնաւոր ծնողաց հոգւոց նորին եւ ազգիս հայոց: Ի ՌՄԽԵ (1805) թվին»:

Այս շրջանին կը շինուին Ս. Յակոբայ գաւիթի երկաթեայ գեղեցիկ ոճով աշխատցուած ճաղերը: Անոնց յիշատակարանները ի յայտ եկան 1986ին երբ անոնք մաքրուեցան եւ նոր ի նորոյ ներկուեցան ձեռամբ տիար Նաչիկ Պալլճեանի, Միհրան Արկ. Գերզերեանի եւ Տրց. Մովսէս Օֆմէզեանի: Ճաղերու յիշատակարանները կոչակներու դիմաց, ճաղ դուռի վրայի յիշատակարան.— «Յաջողութեամբ Աստուծոյ Քրիստոսադիր Աթոռոյս գաւթիս երկաթեայ ճաղս շինեցաւ ի Պատրիարքութեան Տեառն Քեդոորոսի Վեհին արդեամբ Սրբոյ գահիս հարազատ քարգման մահտեսի Աւետիսի Վանեցոյ. ի յիշատակ ծնողացն իւրոց ի վայել ազգիս Հայոց. ՌՄԽԵ (1805)թ.»:

Բ. Յիշատակարան Ս. Մակարի դրան դիմաց, ճաղ դուռի վրայ.— «Յաջողութեամբն Աստուծոյ Քրիստոսադիր Աթոռոյս լայնատարած գաւթի երկաթեայ ճաղս շինեցաւ ի Պատրիարքութեան Տեառն Քեդոորոսի Արհիպանծ Վեհին, արդեամբ

Սրբոյ գահիս հարազատ քարգման մահտեսի Աւետիսի Վանեցոյ. ի յիշատակ հոգեւոր եւ մարմնաւոր ծնողացն իւրոց. ի վայելումն Տեառնական ուխտատուրաց եւ համայն ազգիս Հայոց. ՌՄԽԵ (1805)թ.»:

1866ին կը շինուի Ս. Յակոբայ Տաճարի վերնատունը — ստորեւ կառուցման յիշատակարանը.— «Մինեցաւ վերն՝ տունս յամի Տոն. 1866ի Պարգե. Գրբ՛լի Արքեպս.ի»:

Նոյն տարեշրջանին մարդոչութեամբ կը ծեփուի նաեւ Սր. Յակոբայ Մայր Տաճարը. յիշատակարանը կը գտնուի փոքր Ատեանի առաստաղին վրայ.— «Նայ» ընդ արդարն Յակոբ, ծեփեցաւ յամի Տեառն 1866, Գէթ ՊՏԳ (Գաբրիէլ Պատրիարք)»:

1847ին Կիրակոս Պատրիարք Երուսաղէմացի նորոգել տուած է Ս. Յակոբայ Եկեղեցոյ խորաններու ոսկեզօծ խչկալները:

Կը պատմուի թէ 12 Ապրիլ 1848ին լոյս հրաշք մը կը կատարուի Ս. Յակոբի մէջ (Երուսաղէմի «Գրպանի Օրացոյց», յաւելուած, 1940, էջ 228):

1868ին նուիրուած է Ս. Յակոբի գանգակատան խոշոր գանգը. վրայի յիշատակարանն է.— «Նուիրեաց Երեւանցի Մհի. Պօղոս Յակոբե՛ն Նաչարեանց, Գլխադիր Սր. Յակոբ Եկեղեցոյն Հայոց որ յԵրուսաղէմ ի 1868 ամի Տեառն ի 5 Յունիսի»:

Ձանգին վրայ կայ նաեւ Ռուսերէն արձանագրութիւն մը:

Իսկ միջակ գանգը բերուած է 1928ին ըստ վրայի արձանագրութեան «Աթոռ Առաքելական Սրբոց Յակովբեանց Երուսաղէմ 1928»:

ԲԱՄՍԵՂ ՎՊԻ. ԳԱԼԷՄՏԵՐԵՍԱՆ

(շարունակելի)